

զանը չի կրնար յառաջ տանիլ ծրագրուած աշխատութիւնը մինչև 1922-ին, երբ Ս. երուսաղէմ վերադառնալով գեղեցիկ նըպատակի մը հետապնդման իր ծանրածանր աշխատանքներուն վրայ կը բարդէ այս զործին համար անհրաժեշտ հոգն ալ, օգտուելով մեր Ս. Յակոբեանց Մատենագարանի ճոփութենէն, որուն մէջ գանուող աւելի քան տասնեակ մը «Դիրք Հարցմանցները մատենագրականն և բանափական նոր երեսոյթներու առջև կը զննն զինք. և ինք՝ անոնցմէ նախընտրելով 1155, 1546, և 827 թիւերը՝ հետազօտութեան առարկայ կ'ընէ զանոնք:

Հ. Գ. ի տպագրութեան եւ ներկայիս օգտագործուած ձեռագիրներուն շուրջ 40-50 երեսներու մէջ տրուած են կարեռը ծանօթութիւններ: Տաթեացւոյն և Ընդգէմ Տաճկաց ու ԺԶ դլիսակարգութիւններով կը գրաւէ 50-186 էջերը բաղդատական տարրերակներով, որ մանրագիր զետեղուած են իւրաքանչիւր երեսի ներքեւ:

«Ընդգէմ Տաճկաց» զործը առանց մանրամասնութիւններ նկատի առնելու, արքէքաւոր աշխատութիւն մըն է, արքէքաւոր ամէն կերպով» (էջ 3):

«Յառաջաբան չէն, Ընդդիմ Տաճկաց զրուածքին բնագիրէն յետոյ կայ «Յաւելուած» մը, որ կը բազկանայ Տաթեացիէն յառաջ իսլամի մասին հայերէն զրուածներու քննական հաւաքածոյէ մը. այս բաժնին մէջ լսյն տեղ կը գրաւեն դէմ առ դէմ զրուած «Ո Քաշունէ» (*) Քաղածուոն և Մխիթար Անեցիէն մէջ բերուած էջերը որ, ինչպէս կը հաստատէ Ս. իր աշխան շահեկան ներածութիւնին մէջ, կրճատումներով և փոփոխումներով ընդօրինակութիւնն են առաջինին:

Հետաքրիր ենք իմանալու թէ ինչո՞ւ բան մը չէ ըսուած Տաթեացիէն յետոյ իսլամի մասին հայերէն զրուածներու շուրջ: Բաց աստի կը փափաքէինք տեսնելնաև իսլամի մասին Արք. բանաէքին կողմէ խօսացուած (էջ 13) ուսումնասիրութիւնը:

(*) Արոշ կերպով չի զիտցուիր թէ Քառույ յատուկ անուն մըն է՝ թէ Քառունիի մէկ փոխանակը, որ հայերէնի մէջ կորսնցուցած է թ ատոք եւ եղած մասին Արք. բանաէքին կողմէ խօսացուած (էջ 13) ուսումնասիրութիւնը:

«Քաշունի կը նշանակէ ասորերէն այլուրին քրուածներով արարելն զրուած, հայերէն տառերով թիւերէն զրուածներու պէս» (անդ, էջ 192):

Կայակը Հայ Մատենագրութեան մեջ հարուստ է՝ հարուստ նուն քննող միտաքէ մը բիսող թանկազին ծանօթութիւններով, որոնցմէ մաս մը զետեղուած են լուսաբանութեան կարօտ էջերուն ներքեւ. իսկ կարեսոր բաժին մըն ալ օտար բառերու, այլուր բնական կարգով տեղ կը գրաւեն 223-238 երեսներու մէջ: Վերջին էջին կցուած են չորս յաջող լուսատիպ տախտակներ, Երուսաղէմի մեր 1155 և 1546 թիւ ձեռագիրներէն առնուած:

Իր տեսակին մէջ հզակի այս ուսումնասիրութիւնը, այժմ իսկ մեծաւ մասամբ կրնայ վահան մը մինել այլազգիններու հետ վիճարանողներուն ձեռք: Ան հայ ժողովուրդի հոգերանութեան վրայ ճառագայթ մը կ'արձակէ եւ հայազիտութեան համար ալ հետաքրքրական ու թելազրական նիւթ մըն է միանգամացյն: Մենք չնորհաւորելով Արք. Հրատարակիչը, հրապարակաւ կը յայտնենք մեր հիացու մը իր հմտութեան և ժամանակի անտեսութեան համար, որոնց չնորհիւ ինք այսուհետեւ ալ՝ իր վարչական բազմազրազ ժամերէն վայրկեաններու խընայողութեամբ՝ վստահ ենք թէ նոր զանձեր պիտի կարենայ նուիրել Հայ մամուլին:

ԶԳՕՆ ՎՐԴ. Տէ՛ԲԱԿԱԲԲԵԱՆ

ԳԵՐ ԵՐԱՎԵՐ. Ա. ԽԵՂԱՄ ՍՈՅԻՆԻ.
1931, նիւ եռկ, եւեւ 60, զին մէկ դոլար:

Հաստ և զեղնորակ ընտիր թղթի վրայ շքեղ հատոր մը քառասուն եւ ինն քերթաւածներու: Մեր ուշազրութիւնը առջի առթիւ զրաւողը եղու կողքին Քիչ մը նրկինին խորհրդանկարը, ի մասնաւորի անոր մէջի մարդը իր դէպի ամպերը երկարած ձեռքին . . . չորս մատներով: Ուշազրաւ պարագայ մըն է, գարձեալ, սա կէտը որ, ոչ մէկ ծանօթութիւն տրուած է քերթաւածներու զրութեան ժամանակի եայլնի մասին:

Քերթողը՝ որ զեղջկական կենցաղի եւ առաւելապէս իր ներշնչումներուն մէջ ի յայտ կը բերէ քննարերգակ բանաստեղծի մը անժեխտելի յատկութիւնը, սոյն հատորին մէջ ունի ընդհանրական զեղեցիկ կտորներ: Խօսքերնիւ չենք ուզեր մասնաւորել — զայն կը թողունք բանիմաց ընթերցողներու —

այն միակ պատճառով՝ որ քննադատը անկաշառութեան և անաշառութեան դիրքին մէջ իսկ կրնայ տարուիլ իր նախասիրութենէն։ Բաց աստի, անհամեմատ տարբերութիւններ կան ճաշակի. այնպէս որ երբ մենք գեղեցիկ կը գտնենք կայի զիշեր, Արեւմար, Արար, և 36-37 էջի քառեկածեւ տաղերն ու Ծեր, Զինի զիշեր, Երեւեկ, Աղբերդուրիւն մը, Պատարագ քերթուածները, և տարտամ Հրաշը, ուրիշներ կրնան մենցի կարծեկից կամ տարակարծիք լլլաւ։

Սակայն եթէ կայ մարզ մը յորում կը վերնան ճաշակի տարբերութիւնները ներգաշնակութեան կանոններուն պարտապիր ըլլալուն հետեւանքով՝ ան ալ լեզուական և մանաւանդ տաղաչափական կանոններուն կիրարկումն է. հոս է որ կ'ուղենք քիչ մը ծանրանալ։

7բ-ի (*) սիրս ծովափի. . . խօսքին մէջ կորեկի և ներելի չէ սիրսը իրը մէկ վանկաւոր կարդալ, ինչ որ կ'ըլլայ սիրց, քանի որ յաջորդ բառի սկզնատառը բաղաձայն է ծ. մինչդեռ 7գ-ի մէջ շատ լուղարուած է ձայնաւորով սկսող բառի մ'առջե՝ սիրս արքնեաց։ (= Սիրս սարթնեաց)։

13 լլլը³-ի և գ²-ի մէջ սիրս տեղականար մըն է... անեն իրիկուն երբ որ մրնէ տողերուն դաշն գնացքը պահելուն համար իրիկուն բառը պէտք է իրկուն ընել՝ երկու վանկ։

17 Խա⁴-ի վրայն (քանի որ չէ սղուած, այլ իրը երկու վանկաւոր բառ առնուած է), պէտք էր զրել վրայ, ինչպէս որ հոն կայ զրաս, վրաս, վրայկու. Գրուելիք ըթի մասին այս անփութութիւնը այլ տեղեր ալ կան (18 լա, 52, և այլն)։

24²-ի հիմա ամենուրեմ, երկու այլ քովք տեղի կուտան յօրտնչքի (hiatus)։

28 – վերցարյս ու վերցարյս լըսորիան մէջ, ծերուկ մը ու իր սայլը ու գոյց մը զոմիշ (խիստ գէշ). Կորեկի էր զրել՝ այսպէս. ծերուկ մը յսն'նէ, իր սայլն ու զոյց մը զոմիշ։

35 գ²-ի ork ի օր՝ տպեղ և սխալ. նախնատրելի՝ or ըստ ork։

Թէե այժմ զործածական, բայց սխալ է զիշեր, մահ, եւայլն բառերու սեռականը

(*) Թուանշանները կը ցուցնեն երևը, զրերը, տուները, իսկ փորք թուանշանները՝ տողեր։

զրել զիշերուայ, մահուայ (8¹¹, 20 ր³)։ Փոխանակ զիշերուան, մահուանի։

20-ի մէջ կ'ըսպասիր, 40-ի մէջ կ'ըսպասի, ո՞րն է ճիշգը. և ոչ մէկը. պէտք է զրել կը սպասիր, կը սպասէ, որ թէ՛ հոյերէնի պահանջքն է և թէ՛ հեղինակին ալ ճիշգ ուզած վանկերու թուով. կը կարգացուի՝ կը սպասիր։

41, 51, 53-Շատերու հակառակ մինք կը խորհինք որ պէտք չկայ կը դպվել, սրիւրայի, շրջի զրել, քանի որ այլապէս կարգու կարելի չէ արդէն. ընդհակառակը, կը բուղնին (53)ը որ կարգացուած տաեն մեր ականջին կը ուղնին կը հնչէ՛ քասուանեայ ըլլալը ցուցնելու համար պէտք էր կը բընթնին զրել. իսկ աւելի լաւ կ'ըլլայ եթէ այսպիսի բառեր իրը չօրս վանկ չգործածուին։ Ի՞նչպիս եղանակական մակրայը երկու տեղ սխալ պարոյկով զրուած է՝ ինչպէս (37, 51)։

Այլ և այլ մանր զիտողութիւններու մէջն՝ զորս կը յապաւենք սիւնակին անձակութեան պատճառով՝ կ'ուղենք վեր տունել հատ մը. Գրութեան մը վերնազիրը պէտք է այդ զրութեան յանկանչական ըլլայ։ 32 էջին վրայ քերթուածի մը վերնազիր զրուած է Աշուն։ Սակայն ուշազիր ընթերցող մը պիտի զիտէ որ խոնդիրը այդ հզանակին վրայ չէ. հոն գաղտփար մը՝ թերես Բուն մանը՝ կը նկարագրուի և այդ գաղափարը թանձրացեալ և հասկնալի ընծայելու համար քերթուածին սկզբը քանի մը տողերու մէջ կը նկարագրուի աշնան մէջ ընութեան ունեցած անհրաժողը երեսյմը. որով պէտք էր նպատակին յարմար խորազիր մը գնել և ոչ թէ այդ նպատակին և կամ գաղափարին հասկացողութեան նպաստելու համար մէջբերուած պատկերի մը բառը։

Մեր անվերապահ զիտողութիւններն ընելէ ետք՝ ատօնց պէտք է յարակցենք պատշաճ զնահատանքը, որուն արժանի է այս չքեզ հատորը՝ ներշնչարանը քնարերգակ և բարախուն սրտի տէր բանաստեղծի մը բառը։

Մինք հաճոյքով կարգացինք զայն և հաճոյք կը զգանք զայն յանձնարարելով գրականութենէ վայելք զգացող ընթերցողներու։

ՃԱՒԱՐԾ ՎՐԴ, ԳՈՒՅՈՒՄ ՃԵԱՆ